

ծաղիւր կառուցման պատճառ և կարեօք հոգաբարձու համայն շինութեան սր. տեղւոյս Ազիրմանցի Աստուածատէր Դաւիթ աղային Սալխազունեանց: Որ զայս զուռն էր կանգնել իւրով արդեամբ ի յիշատակ ծնողաց Սարգսի և Եւփրէսինեայ, և կենակցոյն Մարիամայ և զուսակացն Սարգսի, Մարտիրոսի, Յակովբայ և Եւփրէսինեայ:

քաղաքի ի հասակի 17 տմաց. Փիլիպպուս պօլիս 1877 մայիս:

Այսքան բաւ կը համարիմ այս անգամ իբր հում նիւթ Ս. Գէորգ եկեղեցւոյն 1828 թուին վերաշինութեան պատմութեան համար:

Յ. ՔԻՐՏՅԵԱՆ

կիներու պահարանին երկրորդ դրան վրայ վասն շինութեան սուրբ եկեղեցւոյս թաղէոսի և Բարդուղիմէոսի սրբազան Առաքելոց ետուն առ սա իմաստիէ Միրիճան, Պետրոս, Պօղոս աղայցն առ յիշատակ հանգուցելոց իւրեանց թաղէոս, թագւոր, Հայրապետ, Դանիէ և միւս թագւոր և Պօղոս աղայից յիշել ազաչնն:

Յամի Տն. 1828 որ օծաւ զեկտ. 9

Իսկ տամարին գլխաւոր գաւիթին աջ կողմը կը գտնուի գեղեցիկ անեղծ եւ մաքուր գրով Զաքարիա վարդապետին զամբանը որուն արձանագրութիւնը այս է

ՅԱՐՏԵԱՆ Է ՅԱՄԵՐԱՆ
ՄԱՔՐԱՅՈՍ ԲԱՐՏԻՆՈՅԵ

Հսկող արթուն նէր բարունեաց Մըշակ ընտիր բանաւորաց Խըստակոս ժուկալութեամբ Ազօթական առ տէր փառաց Պըսակ կրկին քեզ պատկան Անանց լուսով լուսաւորեալ կենաց բանին քարոզութեամբ Սակըս գողոյդ կուսազարդեալ Հանգեալ ի տառապանաց կենաց զայս յամի Տան. 1828 և ի Սեպ. 28 և հայ ՌՄՂէ:

Մանկապարտէզին շէնքին ճակատը վարժարան Ս. վարդարեան 1894 և Հայոց Ռեթի:

Եկեղեցւոյն բակի ջրամբարին պատին վրայ մարմարինոն ձուսածեւ

Անմահ սիրոյ ի յիշատակ մօր ըում միակ սիրուն որդեակ ետ ջրշեղջ այս Յարութիւն աղա կտիքօֆ վասն հոգւոյ սիրելի որդւոյ իւրոյ Միհրանայ հանգուցեալ ի տէր 1874 Մայիս 5, ի Զմիւրնիա

Հ Ա Յ Հ Ի Ն Ն Շ Մ Ա Ր Ն Ե Ր
ՔԱՏՈՒԱՅԻ ՄԷՋ



Քատուայի Առաջնորդարանի Պարբերաթերթին (Bollettino Diocesano di Padova) անցեալ տարւոյ թիւին մէջ, Z. Rizieri յօդուածի մը մէջ ուսումնասիրած է Արեւիկէն Բատուս եկող և հաստատուող կրօնաւորներու պատմութիւնը, իր տեղեկութիւնները քաղելով քաղցին Եպիսկոպոսարանի զիւաններէն: Եահեկան է մեզի համար տեսնելը թէ ինչպէս հայ կրօնաւորներ ժԳ. դարէն սկսեալ կը յիշատակուին և արդէն նուազելու վիճակի մէջ, ի Բատուս, ինչ որ ցոյց կու տայ նախապէս բաւական ծաղկեալ վիճակի մը գոյութիւնը. իր կարեւորութեան համար այդ ցիրոցան վաւերաթուղթերէ հաւաքուած տեղեկութիւնները կը փափագինք մեր ընթերցողներուն ալ ներկայացնել այս էջերուն մէջ:

Եստ ըլի՛ ծանօթ է մեզի Բարսեղեան կրօնաւորներու Միաբանութիւնը որու միաբանները ուղղակի Հայաստանէն գալով հաստատուեցան Բատուայի մէջ և դարձ մ'աւելի հոն մնացին:

Ընդհանուր կերպով իտալիոյ համար չէ այս նորութիւնը, որքան Հիւսիսային իտալիոյ համար, ուր՝ բաց ի ճննողայէն, առ այժմ չենք գիտեր թէ ուրիշ ո՛ւր կեցած ըլլան: Ըսինք ոչ բոլոր իտալիոյ համար, քանի որ գիտենք արդէն թէ այդ կրօնաւորները Հարաւային իտալիոյ մէջ երկարօրէն բնակութիւն ունեցեր են, մասնաւորապէս (Le Puglie) Բուլիէի մէջ, ուր մինչև ցարդ «Իտալական Թերապիստի» (Te-

baide Italiana) հաստատուն հետք մը թողած են, զոր Մասաֆրացի Վինկենտինո կալլուս մեծ խնամքով հրատարակած է¹։

1348-ին առաջին անգամ կը տեսնենք որ Բատուայի մէջ յիշուած են², ո՛ր էջ իբր նոր եկած՝ այլ արդէն անկման շրջանի մէջ են, այն աստիճան՝ որ իրենց (gnisanti արուարձանին մէջ գտնուող «Sancta Maria Armeniorum» կոչուած եկեղեցին, իբր հիմնաքար կը գործածուի՝ վրան նոր վանք մը կառուցանելու։ Երեսուսասաներորդ դարու զրախան աղբիւրնեւրու մէջ անոնց մասին յիշատակութիւն մը չգտնելնուս պատճառաւ, հակամէտ ենք կարծելու որ իրենք ալ այն առնն եկած լինին Բատուա՝ երբ Արևելցի բարսեղեան կրօնաւորաց ուրիշ զաղթականութիւն մը, 1307 տարւոյն մտերբը, կը հաստատուէր ի ճեննովա³։

Այս մի ե նոյն աղբիւրէն՝ որ առաջ նորոգեց մեզ Հայ Բարսեղեան կրօնաւորաց գոյութիւնը ճանչնալու Բատուայի մէջ, կ'իմանանք նաև որ Կորբաղոս Գոնգորեւհիացին՝ Հիլտեպրանտինոյ կախկոպոս Ինդրիի (Idebrandino dei Conti) ընդհանուր Աթոռակալը, 1330էն առաջ, Ognissanti արուարձանէն դուրս եղող Հայոց Ս. Մարիամ եկեղեցին, Ս. Ղազարու անկեկանոցը, Ս. Լէոնարդոս Գորբիկեայի (di Torreglia) հիւրանոցն, և Ս. Մարիամ Միծոգանալէի (di Mezzocanale) եկեղեցին՝ միացուցած և ի մի ձուլած էր։ Չենք գիտեր թէ ի՞նչ նպատակաւ եղած է եկեղեցեաց ու հասութից այդ միութիւնը...

Բայց յետոյ երբ կ'որոշուի Ալիւետաններու վանքին կառուցման բուն տեղը, կը այտարարէ (յիշեալ կախկոպոսը), թէ այն պիտի ըլլայ Հայոց Ս. Մարիամ «dici-

cta de Armenis» եկեղեցին, Բատուայի արուարձաններուն մէջ՝ որ ի մտոյ կը յուսացուի թէ թափուր ըլլայ։

Ս. Մարիամ Միծոգանալէի, Ս. Լէոնարդոս Գորբիկեայի և նոյն իսկ Հայոց այդ միացեալ ինչեքերը, կախկոպոսին բարեհաճութեամբ, նորաշէն վանքին պիտի վեճակին։

Յաջորդ օրը կախկոպոսն ու երկու կանոնիկոս ի միասին հաւաքուած, Ս. Ղազարու ժողովրդագիտութիւնն ստանձնելով, Եղբայր Ստեփանոս՝ Հայը, կախկոպոսին առջև կը հրաժարի Հայոց Ս. Մարիամու եկեղեցւոյն ժողովրդագիտութեան, տեսչութեան և պաշտօնավարութեան։ Հիլտեպրանտինոյ, այն ժողովրդագիտութիւնը տրամադրելու իշխանութիւն ունենալով, անմիջապէս զայն ճիւղատմանից Չիզդատեկուացուն կուտայ, որ Մայր եկեղեցւոյն ամանդապահ էր, և միանգամայն Ալիւետանից վանքին գործակալ. պայմանաւ որ անոնք հոն առաջնորդ մը դնեն ու տասներկու արեգայ, որոնք իրենց ապրուստը պիտի գտնեն սոյն նպատակաւ ի մի ձուլելու վերոյիշեալ տեղերուն եկամուտի հասոյթով։ Միևնոյն ատեն Եղբայր Ստեփանոս Հայուն՝ Ս. Ղազարու ժողովրդագիտական իշխանութիւնը կը յանձնուի։

Արդ Եղբայր Ստեփանոսին Ս. Ղազար անցնելը տեսնելով՝ կարելի է իրաւամբ հարցնել թէ հայ կրօնաւորներուն նորոգ կեանքն ի՞նչ էր, և ո՞ր կը բնակէին։

Այս հարցումը կ'ընենք, տեսնելով որ 1376ին՝ Բատուայի հայոց սեդոյն, եկեղեցւոյն կամ մատրան մէջ կը նախագահէ Տէր Նիկողայոս Ալագը քահանայ. իսկ 1380ին կը գտնենք Ալիւետանները Բիւրեղա Բուլեքարայի մէջ⁴։

1. Vincenzo Gallo, *La Tebaide in Italia*, Napoli, Aldina, 1925.

2. Miscellanea n. I, in *Quaternus signatus A.*, n. 16, ջուրք 213-15 ըստ չին Բուսկոնիթեան։ Եպիսկոպոսական արձանագրութեանց կամ վճիռներու Քանկազն Հասակոտրին են, որ մեզ ողբալ կուտան միևնուրեւն կրօնաւոր. Բատուայի Առաջնորդարանի չին Գիւան։

3. J. Pargoire in *Dictionnaire d'archéologie et liturgie chrétienne*, B Վեր. — Moroni G., *Dizionario di erudizione eccl.*

4. Feodorum VIII, թ. 58, Բատուայի Առաջնորդարանի չին Գիւան։

5. Diversorum, 6 թիւով նշանակած, 1377-1381 ասրիներուն, ջ. 98, ա. Անդ։



Թերեւս մէկը հարցնէ մեզ թէ հայերը
 Բնչ եղան այն տանն: Հարց մը՝ զոր չկը-
 ցանք ըլուսարանել: Կը յիշուի սակայն 1406
 տարին Տէր Փրանկիակոս de Perusio ան-
 ուամբ մէկը առաջնորդ Բատուայի հայ
 կրօնաւորներուն՝ Ուրեմն 1406ին հայերը
 դեռ Բատուա էին: Իսկ 1420ին իրենց
 եկեղեցին այլևս S. Maria չէ, այլ S.
 Basilio՝ Ս. Բարսեղ, Կալուածատումարի
 գերբը՝ Croce գոչուած, այսպէս կը խօսի
 Հայերու և անոնց ստացուածներուն վրայ:
 Հայերու Ս. Բարսղի ուխտին վանքը, ու-
 ճի հետեւեալները:

Նախ հող մը որ կը գտնուի Ս. Բարսեղ
 եկեղեցոյն ետևը և հասոյթ կը թելի հիկ
 տարաւ: Չայն վարձու աւած է Փրանկիա-
 կոս Կաշիլիէ սեռն մէկը:

Գարձնայ տուն մը յարկածածով վերոյ-
 գրնայ տեղը, զոր վարձու աւած է Բարսու-
 ցոմեոս Կերդոս և կը հատուցանէ ուր յի գրէ:

Նոյնպէս տուն մը ետրեկ նոյն տեղը, զոր
 վարձու աւած է Տարրոցի Մարկոս հիւսը:

Գիտցեք որ չորս հողի եեր և ուրիշ ո՛ր և է
 թան յունիքը, Տեւեք ուրմէն թէ այս ինկզ՞
 հասոյթով կարելի՞ է ապրիլ: Ուրմէն զոր
 տեղեցիք մեր վրայ որք ամենքեկի որ այս
 կարուածները իրենց արժեքով կ'արձանա-
 զրէք՝ 3 :

Կարուածահամարին այդ յայտարարու-
 թենէն լաւ կը հասկնանք, որ 1420ին,

առանց ո՛ր և է տարակոյսի՝ Հայ Բարսեղեան
 միանձունը դեռ Բատուա էին, թէ ամենա-
 քիչ եկամուտ ունէին, որ իրենց զիրենք
 հարկապահանջներուն մարդասիրութեան
 կը յանձնէին, և թէ թուով միայն չորս
 էին:

Իրենց կանոնի, վարչութեան, պաշտա-
 մանց մասին՝ բառ մ'իսկ չկայ: Անշուշտ
 եզնաւորներ էին անոնք, ոչ շատ տարբեր
 Հարաւային Իտալիոյ՝ Մասաֆրայի մէջ
 եղողներէն՝ 1 :

Իրենց եկեղեցւոյն գալով, կ'ուզենք
 կարծել, թէ Հիլտեպրանտ եպիսկոպոսին
 ծրագրին այս հետեւանքն ունեցած ըլլայ,
 այսինքն Ոլլուետեանը Բիւիերա տի Բու-
 լեբարա հաստատուեցան, իսկ Հայերն
 իրենց տեղը մնացին, եկեղեցւոյն նոր ա-
 նուն մը տալով, որ է Ս. Բարսեղ՝ 2 :

Չկրցանք գիտնալ թէ մինչև ե՞րբ մնա-
 ցած են՝ 3, Բայց այսքանը ստոյգ է որ
 1509ին, իրենց անբնակ մնացած վանքն
 ու եկեղեցին՝ փառաւորապէս գործի եկան
 ասպնջականելու հին Արշեւլայի Փռան-
 կիսկեան (Conventuali) հաւատաւոր-
 ները, որոնք վանքը այրեցաւ Մարտի-
 լիանոս կայսերէն, որ, Բատուայի պաշար-
 ման միջոց՝ իր ընդհանուր բանակետը հոն
 զրած էր. և մնացած քարերով Հայոց վան-
 քին տեղ «Ognissanti» արուարձանին
 մէջ, — այժմ Via Belzoni — շինեցին ուրիշ

1. Gennari, Codice Padovano, Է. Ս. էջ 440.
 Raccolta Comin, էջ 71. Biblioteca Grinzano Բա-
 տուայի Առաջնորդարանին մէջ:

2. Libro Estimi, detto Croce, Գ. 2. Անդ. Բա-
 տուայի Առաջնորդարանի էջն Գրեան:

3. Conventus Armenorum habet infrascripta:
 Primo, unum pratium, quod est retro Eccle-
 sia Sancti Basilii, et reddit ducatos quinque.
 Tenet in affectum dominus Franciscus dictus
 caucelle.

Item, unam domum elivelatam, quam tenet
 Bartholomeus cerdo et reddit libras octo, posi-
 tam in dicta contrata.

Item unam domum positam in dicta contra-
 ta, quam tenet in affectu Paulus marangonus
 de Turri.

Novertis quod sumus fratres quatuor et ni-
 hil aliud habemus. Videatur igitur utrum be-

ne possumus cum tam modico reddito vivere.
 Compassionetur igitur vos omnes hoc extimum
 facere debentes.

4. Moroni, անդ, կ'ըսէ, թէ երբ Սեւ Լեռնէ փո-
 չելով՝ եկան Ճենովա, նախ Ս. Բարսղի կանոնն ընդու-
 նեցան, յետոյ՝ Իննովկենսիոս Զ.ի օրով՝ Ս. Օգոստի-
 նոսի կանոնը:

5. Մեր այս նկատարութիւնը հաստատուած կը տես-
 նենք Բերուսիացի P. Michelangelo Belforti-ի կող-
 մանէ՛ ի «Chronologia brevis» (այս. Milano, Al-
 guello, 1720). Նա Սիենայի Tolameiի ժողով հաս-
 տատուած Ոլլուետան Միլանոսի Բեան «Natio Pata-
 viana»ի վրայ իտալիով՝ կը ցուցնէ թէ իրեն քաղածանօթ
 է Ոլլուետաներու Բատուա գալուտը:

6. Իտալիոյ մէջ իրենց թիւը քառասունի իջած ըլ-
 լալով, 1650ին Իննովկենսիոս Ժ.էն ջնշուեցան. ու
 Moroni, անդ:

վանք մը՝ Հայոց երկրին ու վանքին վրայ, կանգնեցին իրենց վանքը՝ Երանաշնորհ Հեղինէ Էմսելմիրնի անուան նուիրուած:

Համառօտելով, ուրեմն, կ'ըսենք, թէ ժԳ-ժԵ դարուն, հաւանաբար վննետիկի ճամբով, Բատուա եւ եկած են Հայաստանէն արեւելից կրօնաւորներն՝:

Վննետիկի Հասարակապետութեան՝ Արեւելից հետ վաճառականական յարաբերութիւնները, Բարսեղեանց Բատուա իջնելուն նպատած պէտք են լինել, ասոնք, թէպէտև բաղդամամբ իրենցմէ առաջ եղող և իրենց ժամանակի կրօնաւորական կարգերու՝ աղբատ էին, սակայն անշուշտ լաւ ընդունելութիւն գտած պիտի ըլլան: 1410ին կալուածահամարի առին՝ չորս արեղայ միայն կային. և զարմանալին այն է որ Ս. Բարսեղ կանոնն ունէին, ինչ ալ ուզենանք խորհիլ Ս. Բարսեղի հօ՞ՐՈՒններու, և Բարսեղեան իրական կարգի մը գոյութեան մասին, ոչ միայն Արեւմուտք՝ այլ նաև Արեւելքի մէջ՝:

ԺԳ դարու կիսուն տեղեկագրի մը ցանկին վրայ գրուած ծանօթութենէ մը կ'իմանանք, որ Բարսեղեանց վանքը՝ պէտք էր Ս. Մարկոսի կարգինալին իբր եկամուտ անցած ըլլար, որովհետև այն վանքին հասոյթները՝ այլ ևս սոյն Միրանաւորին՝ կը պատկանին:

Հուսի, Հայոց եկեղեցւոյն անուան՝ Ս. Մարիամէն ի Ս. Բարսեղ փոփոխութեան նկատմամբ, կրնայ մտածուիլ թէ ասիկա պարտինք Բատուայի մէջ Հայոց երկրորդ անգամ ընակութեան մը նոր շրջանին, երբ առաջին անունը՝ Ս. Մարիամ, զորժածութենէն դադրած էր արդէն:

Տարօրինակ է Արեւելիներուն այդ կանոնաւոր կերպով Բատուա երևնալն, և միշտ «Ognissanti» թարգման մէջ: Իրօք ալ Ս. Սոփիայէն մինչև Ognissanti տարածուող

երկիրը՝ յունական հոտ մ'ունի: Սրբուհի Սոփիա, Սրբուհի Եփիմէ անտարակոյս թիւզանդական, այսինքն՝ յունական ծագումն ունեցող անուններ են:

Այսպէս, ուրեմն, երեք շրջան կ'ունենանք արեւելիցներու գաղթականութեան Բատուայի մէջ. մին կը սեկ մինչև Է դարը, և 601ին Աճիլուֆոսի ձեռքով տեղի ունեցած Բատուայի կործանմամբ կը փակուի. շրջան մը, յորում զիտենք թէ պահպանուող գինուորաց գունդ մը կար Բատուա: Երկրորդ շրջանը՝ ժԳ-ժԵ դար, Երրորդը, վերջապէս, անցեալ դարու սկիզբէն մինչև մեր օրերը, երբ Միթիթարեան Միաբանութիւնը հաստատուելով վննետիկ, վանատուն և երբեմն վարժարան ալ կ'ունենայ Բատուայի մէջ:



Գ Բ Ա Կ Ա Ն

**ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐՈՒ ՎՐԱՅ**

(ԺՁ. ԺԷ. ԺԸ և ԺԹ Գ-Գ. Կ. Պ-Ա-)
(Շաբ. տես Բագմ. 1927, էջ 264)
Գ.

ԺԸ դար (1700-1800)

Այս ալ Տուտի խաթունին մօրը տապանագիրն է:

- 10. Ես իսկ եմ կիւլպահար կոչեցեալ Գարնան վարդ թէպէտ թառամեալ: ՉՏուտի դուստրն իմ կորուսեալ, Գարնան անշունչ համարեցեալ: Խօսեցեալ կոյս օրիորդիս, Կսկիմամբն այրեալ եւ գերելիս. Ոչ տեսի յառագաստ մտեալ, Ալ փոխան տրեմալ ի շիրմիս: Դուստր էի Տէր Օնանէօի, կողակից

1. Տ. Բատուայի բոլոր պատմագիրներն ու ժամանակագիրք. Ի-կ Comin, է «Memorie Storiche» ևն, հաւանաբար Grinzato - է, A 159, Առաջնորդարան Բատուայի:

2. Moroni, անք, կը համարի ճննուիմ եղած ըլլալ

Հայերու իտալիոյ ամէն կողմ ծաւալման կերպերը:

3. S. I. Pargoire, անք:

4. S. Liber Benefictiorum Paduane Diocesis, Մկիւրը գրուած ԺՁ դարու առանձին պրակի մը մէջ, Բատուայի Առաջնորդարանի նիս Գիւանին մէջ: